

Ն Ի Կ Ո Ղ Ա Յ Ո Ս Մ Ա Ռ

(Քննական սկեարի, սեղրատարձարիւններ և յուշեր իր մահուան ստրիւ)

« (1934ի) դեկտեմբերի 19ի լոյս 20ի « գիշերը, Լենինգրադում, ռազմա-բժշկա- « կան ակադեմիայի կլինիկայում, վախճա- « նուել է յայտնի արեւելագէտ, յարեթա- « կան տեսութեան հիմնադիր, գիտութեան « վաստակաւոր գործիչ, պատմութեան ու « նիւթական կուլտուրայի պետական ա- « կադեմիայի նախագահ, գիտութիւնների « ակադեմիայի անդրկովկասեան Ֆիլիա- « լի նախագահ, Թիֆլիսի կովկասագիտու- « թեան ինստիտուտի ղրեկտոր ակադե- « միկոս Նիկոլ Ա. ՅԱԿՈՎԼԵԻԻՉ ՄԱՌԸ¹ »:



Ա. — Նիկողայոս Մառ ծնաւ 1864ին, ֆուլթայիս քաղաքը. հայրը անգլիացի էր, իսկ մայրը վրացի. նախնական կրթու-

թիւնը կը ստանայ ֆուլթայիս քաղաքա- կան գիմնազիոնի մէջ և կ'աւարտէ ոսկի մետալով, կ'անցնի Պետրբուրգի համալսա- րանը, և կ'ընտրէ արեւելեան լեզուներու ճիւղի ուսումը և մեծ յաջողութեամբ կ'ա- ւարտէ: Ուսանողական նստարանի վրայէն անոր արթնամիտ տաղանդը կ'ընդգրկէ յարեթական մասնագիտութիւնը, յորում ապա պատգամատու պիտի դառնար: Ռու- սաստանէն կ'անցնի Անգլիա, և Օքսֆոր- տի համալսարանէն կ'ելլէ աւարտավարժ գիտութեանց: Նա իբր մայրենի լեզու հաւասարապէս կը խօսէր եւ անգլիերէն եւ վրացերէն, մօտէն նաեւ հայերէնը՝ ան- զգալի ընելով օտարազգի լինելը:

Եւ առաջին անգամ անոր պատահեցայ 1894ին մեր ֆուլթայի գիւղին մէջ, երբ տարուէ տարի ուսումնասիրելու կու գար կովկաս-Հայաստանը: Ծատ հաճելի տպա- ւորութիւն գործեց վրաս. կատարեալ կըր- թութեամբ և գիտութեամբ զարգացած հա- մակրելի երիտասարդ մ'էր, և կը խօսէր այլեւայլ լեզուներ. բայց ինչ որ նկատելի էր անոր վրայ և արժանի առանձին գո- վեստի՝ ատիկա անոր համեստութիւնն էր. իր տիրապետած գիտութեան և լեզուե- րու մասին խօսած ժամանակ, ինքզինքը դեռ ուսանողի մը դիրքի մէջ կը պահէր. այն տգէտ հպարտներէն չէր, որոնց համար խորենացին կ'ըսէ «հեղզ առ ուսումն և փոյթ առ ի վարդապետել»: Աւելի զարմանալին թուեցաւ որ այն դեռ երիտասարդ հասա- կէն, մեր հայրենիքի ամէն գիտական, մա- տենագրական, աշխարհագրական և հնա- խօսական բաներով սիրողի մը պէս կը հետաքրքրուէր և հմտանալու համար բնաւ

1. « Խորհրդային Հայաստան », 21 դեկտ. Թ. 291.

չէր ակնածեր հարցնել, տեղեկանալ, ճիշդը գիտնալ: Այդ բանը գուշակել կու տար ապա- գայ գիտնականին լաւ ձիրքերը, որոնց հա- մար Մխիթարեան Ուխտս կը փութար պա- տուել վաստակաւոր գիտնականը՝ անուա- նելով զինքը անդամ մեր Ճեմարանին, վանքիս Ուսումնական Ժողովի հետեւեալ որոշումով, ինչպէս կը կարգանք արձա-

խատեցանք. մի քանի կտոր խեցեղէն աման- ներ և պղնձէ զարդարանքի առարկաներ հա- ւաքեց և գնաց դէպ ի Ապարաններ: Հաճի- խալիլ գիւղին մէջ կային թաղմանական բլուրներ և դաշտի վրայ թմբուլներ կամ թումբեր (tumba) գերեզմանի տեղեր. մէկ երկու օր աշխատած էր այնտեղ, յետոյ գնա- ցեր էր Երեւան: Նա կը հաւաքէր քարի դա-



Պատկ. Թ. 2. Լուս. Հ. Գ. ՆԱՀԱՊԵՏԵԱՆ Անոյ աւերակները, դիտուած Մզկիթի աշտարակէն: Աջակողմը՝ սիւնի ծեւով աւերակներու վրայ Գազկայ եկեղեցւոյն տեղը, ուր Մառ պեղումներ ըրաւ (տե՛ս պատկ. Թ. 3):

նագրուած. « Յ12 փետրուարի 1903... ի գումարման միաձայն հաշտարակէն ժողո- վականացե և յիտի քռեխք սնունդեան տեղամբ Ճեմարանիս՝ Պրոֆ. Պաշտոս Ֆեր- րեր, Պրոֆ. Մագիստրոս Նիկոլ Ա. ՅԱՌ և Պրոֆ. Հիւրշման »:

Զուգադիպութիւնը բերաւ որ Մառի հա- սած օրը մեր գիւղը, ես զբաղած էի պղնձի դարու գերեզմաններ պեղելով, (Պատկեր թ. 5) նա կանգ առաւ և փափագ յայտնեց որ ինքն եւս պեղումներուն մասնակցի: Ես տրամադրեցի իմ մարդիկը և երկու օր աշ-

րերէն մնացած գործիքներ, նաեւ գայլա- խազէ շինուած կտրոցներու գլուխներ եւայլն՝ բազմութեամբ սփռուած դաշտին ե- րեսը: — « Ուսկից են ասոնք » հարցուց նա ինձի. իր զարմանքը փարատեցի, ըսելով որ հոս մօտիկը գայլախազի խոշոր լեռ- նաձեւ բլուր մը կայ, Արագածի հարա- ւային երեսի կողմը՝ կեալթոյ կամ Բո- դուտու կոչուած, որ սառոյցի դարուն տե- ղէ մը պոկուած և բերուած է այդտեղ:

Այնուհետև այլեւս չտեսանք զիրար մինչեւ 1904: Նախընթաց տարին արդէն

ճանօթացած էինը ճարտարապետ թ. թո-
րամանեանի հետ, ուստի այդ տարին ըստ
խոստմանս վերադարձայ կատարելու Ա-
նիի տարեւոր ուխտագնացութիւնս. շատ
ուրախ և շէն շարաթ մը անցուցինք: Այդ
տարին Պրոֆ. Մառ զբաղած էր Գաղկա-
ձորի բերանը շինուած Գագիկ արքայի
եկեղեցւոյ (Պատկեր թ. 3) պեղումներու
շարունակութեամբ: Թոյլտուութիւն խըն-
դրեցի լուսանկարելու. ազնուութեամբ շնոր-
հեց: Նոյնաման շնորհ մը նախընթաց
տարին ըրաւ թաշիկ վ. Դատեան, և Քա-
րաղաշտի Ներսիսաշէն Զուարթնոցի լու-
սանկարներ (Պատկեր թ. 4) հանեցի և
զրկեցի Հ.Ղ. Ալիշանին. անոնք մեծ հաճոյք
և գոհունակութիւն պատճառած էին Հայոց
Նահապետին, մանաւանդ Արշակունեաց
փափկափետոտը արծիւները, ըստ իր բա-
ցատրութեան:


Բ. — Մենք պարտական ենք Ակադ-
Մառին, ինչպէս այլուր ըսած եմ, եթէ
այսօր հպարտ կը զգանք Հայկական ճար-
տարապետութեան իւրայատուկ ոճով, որ
կերպարանափոխեց հին Բագիկիկ ոճը,
վերածելով կեդրոնական գմբէթին, միան-
գամայն պարտական ենք թորամանեանի
հանձարին որ վերակազմեց և հասկցուց
արեւմտեան ճարտարապետներուն այն աղ-
բիւրը ուսկից կը բխէր առնակի ոճը: Հա-
ւաստի է որ՝ եթէ Հայաստանի հեթանոս
ժամանակի ճարտարապետութիւնը Ս. Գր.
Լուսաւորչէն և Տրդատէն առաջ զարգա-
ցած չըլլար և մտած այն կատարելաչափ
հաւասարակշիռ կառուցումին՝ զոր կը
տեսնենք մեր դարուն, դժուարաւ թէ նո-
րահաստատ քրիստոնէութիւնն ընծայէր
Հայաստանի՝ Ս. Էջմիածնի և Հռիփսիմէի
չքնադակերտ վկայարաններու նման տա-
ճարներ, որոնք յետոյ բացին Յուստի-
նիանոսի աչքերը, աւելի սքանչելահրա-
շը կանգնելու Բիւզանդիոնի մէջ, ոչ ա-
ռանց օգնութեան հայ ճարտարապետի,
երբ բանն հասնի չորս կամարակապերն և
գմբէթը բռնելուն: Թ. թորամանեան հայ
ստեղծագործ ճարտարապետներու յաջոր-
դութենէն էր, զոր ըստ արժանւոյն հաս-

կրնալու և գնահատելու համար, հար-
կաւոր էր Մառի պէս բազմակողմանի գիտ-
նական մը, որ փոշիններու տակէն հանեց և
դրաւ աշտանակի վրայ, որպէս զի մերիննե-
րը ճանչնային այդ ծածկուած գանձը: Ու-
րախ ենք որ Խորհրդային Հայաստանն ալ
իր արժանաւոր որդիքը բաշխելու
գործին մէջ վար չմնաց մեծ ազգերէն և
վարձատրեց հայկական ճարտարապետու-
թեան ողբացեալ մեծ վաստակաւորը:

Արեւմտեան հայագիտութեամբ զբաղող
գիտնականներուն մէջ Մառ արտասովոր
յաջողութեամբ փայլեցաւ և բեղնաւոր
երկասիրութիւններով ճոխացուց հայկա-
կան մատենագրութիւնը, որով անփոխա-
րինելի եղաւ բազմահմուտ բանասէր ու-
սուցչապետին կորուստը հայագիտութեան
համար, ինչպէս նաեւ յարեթական լեզուի
տեսութեան՝ որու գլխաւոր յենարանն էին
Հայոց կրկին բարբառները, մէկը միւսը
կը լրացնէր իրբեւ նախնական ժողովուրդի
կենդանի բարբառ: Կը սխալին շատեր երբ
մեր զրարաւ լեզուն մեռած կը համարին
և կ'աշխատին օտարացնել արդի սերունդ-
ներն հինէն, կարծելով թէ կը զարգացնեն
աշխարհիկ բարբառը. ժողովուրդի բարբա-
ռին մէջ կան հարիւրաւոր բառեր որոնք
դուրս ձգուած են Առձեռն բառարանէն
իրբ ռամիկ բառեր, անարժան դասական
(բուրժուա) բառերու հետ խառնուելու.
յարեթական տեսութիւնը կրնայ պիտանի
ընել գանոնք իբր համեմատութեան եզր:
Ուս. Մառ, ոչ իբր օտար մը, այլ հայու
զգացումներով կը մօտենար Հայկական
մատենագրութեան յուշարձաններուն. մա-
նրակրկիտ կը քննէր կը հետազօտէր, հա-
մեմատութիւններով և ճանօթագրութիւն-
ներով կը հրատարակէր ճանօթ լեզունե-
րու մէկով, բաւական էր որ հանրամատ-
չելի դառնար կարգացող հասարակութեան:
Ոչ միայն յարգանքի այլ և երախտագի-
տութեան զգացումներով յիշատակելու ենք
հայկական մատենագրութեան մէջ Ազա-
թանգիւրի և Անանունի, վարդանայ Առակ-
ներու և Նախնեաց մատենագրութեան մա-
սին կատարած և հրատարակած մանր և

բէտ ուսումնասիրութիւնները, զորս ան-
հրաժեշտ աչքի առջեւ պէտք է ունենայ
հայ լեզուի և պատմութեան դասախօսը:
Մասնաւոր ուշադրութեան արժանի է Ա-
զաթանգիւրսի արարերէն թարգմանու-
թեան գիւտը՝ որ ցոյց կու տայ Բագրա-
տունի թագաւորներու գործունէութիւնը
կամ ազդեցութիւնը Դամասկոսի Ամիրա-

Եղիշէ վարդապետի պատգամը « Լաւ է
կոյր աչօք քան կոյր մտօք » Մոնոմախոս
կայսեր համար քանդակուած յուշարձան
մ'է: Եթէ նա և իր արքունիքն ըմբռնած
ըլլային Անիի պատմական և ռազմական
կարեւորութիւնը կայսրութեան պաշ-
տպանութեան համար, անմոռանալի կըս-
կիծը չէր ունենար յոյն ազգը տեսնելու



Պատկ. թ. 3. Լուս. Հ. Գ. ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
Գագիկ արքայի կերտած «Զուարթնոց»ի աւերակները, ուր կը տեսնուին հիմերու
արտաքին աստիճանները. պեղուած Ուս. Մառի ձեռքով:

պիտներու արքունիքներուն մէջ, մինչեւ որ
թագաւորական գահ բարձրացան: Շատ
զգալի է Բագրատունեաց հակամիտութիւնը
դէպ արարները և խուսափումը Բիւզան-
դիոնի արքունիքէն: Այդ վախը դրական
հիմեր ունեցած է, որովհետեւ շատ ժա-
մանակ չանցաւ այն օրէն՝ երբ Անին
դաւաճանօրէն ինկաւ վասիլիւսի ձեռքը և
ԺԱ դարու կէսին վերջացաւ Բագրատու-
նեաց փառապանծ թագաւորութիւնը, ին-
կաւ պարիսպը և բացաւ ճամբան սիւճու-
քեան թուրքերու առջեւ մինչեւ Կ. Պոլիս:

սուսերամերկ Մեհմէտ Բ-ը ձիով կոխել
Ս. Սովիայի արեգակնափայլ տաճարը:
Շատ ձմեռներ անցան, շատ գարուններ
եկան, բայց զեռ չդարձաւ առասպելի քա-
հանան որ Սրբութիւնը ձեռքին՝ առջեւ
տաճարի որմը պատռեցաւ և զինքը մէջն
առաւ ծածկեց մինչեւ ցայսօր:
Գ. — Ուս. Մառ Պետրբուրգի համա-
լսարանէն իր լեզուագիտութեան ուսումը
հաստատուն հիմերու վրայ դրած ըլլալով,
դժուարութեան պիտի չհանդիպէր իրեն
յատուկ մասնաճիւղ մ'ընտրելու՝ որ ամ-

փոփէր իր մէջ համամարդկային գիտութիւն մը. բախտը ժպտեր էր իրեն, և օրօրոցը կախուած էր էլբրուզի բարձունքներէն, Քարթուէլի և Սոմխեթի հովերը կը ճօճէին զայն ընդ մէջ Գազբէկի և Սրաբատի զագաթներուն: Ըստ վախճանիկի վրաց պատմահօր՝ Յարեթի թոռները՝ Հայկ անդրանիկն և Կովկաս երկրորդն, եղբայրներ էին. եթէ պատմութիւնն չհաստատէ իրականութիւնը, սակայն ստել չէ կարող զաղափարին՝ որ Հայն և վրացին՝ հիւսիսէն պատասպարուած Կովկասեան սարերով և հարաւէն Տարսուսի շղթաներով, արեւելքէն և արեւմուտքէն եկող գաղթականներն այդ կիրճերու մէջ ամփոփուեցան և կազմուեցան երկու համարիւն ազգուստի խոնարհինք լուսամիտ պատմահօր հանճարին առջեւ, որ տակաւին խաւար ժամանակներէն ըմբռնեց երկու ազգերուն անհրաժեշտ միութիւնը՝ իբրեւ համադրացի իրարու հետ սիրով ապրել, հաւատարմութեամբ հսկել այն դռներուն վրայ՝ ուսկից մարդկային հեղեղներ՝ անտառաբնակ ժողովուրդներ՝ հիւսիսէն ներս պիտի խուժէին աւերելու և քանդելու մեր շէն և քաղաքականացած երկիրները: Մինչեւ այսօր ալ հարկը կայ: Ուս. Մառ իր ծննդեան երկրին շահերը մտածելով, ուսկից ընդունած էր բնութեան ձեռքով իր գեղեցիկ տաղանդը, և օգտակար ըլլալու համար երկու ազգերուն, իր ուսմանց ասպարէզ ընտրեց երկու նախնական լեզուներու մասնագիտութիւնը՝ վրացերէնին և հայերէնին, որոնց հետ լծորդեց յետոյ՝ երբ ընդգրկեց յարեթական տեսութիւնը, Կովկասեան բոլոր մանր բարբառները, մղելով բոլորը դէպ ի համամարդկային գիտութիւն, դէպ ի լեզուաբանական կեդրոնական ուսում, խոտորելով հին մեթոտէն, որուն գործելու ասպարէզն սկսած էր սեղմուիլ ամէն կողմէ:

Մինչեւ ի դարու սկիզբներն այնքան զարգացած էր հայերէն լեզուի մէջ, որ չքաշուեցաւ միտուելու հայ մատենագրութեան շուրջ յարուցուած պայքարներուն մէջ, պաշտպանելով իր զաղափարներն

և համոզումները՝ առանց ընկրկելու կամ տեղի տալու: Պատճառաբանութիւնները մեծ հմտութեամբ զօրացած՝ մեծապէս համոզիչ էին: Հայ-Վրացական յարաբերութեան մասին հրատարակած գրաւոր վիճարանութեան ընթացքին անգամ մը շնորհալի կերպով դուրս եկաւ: Երիտասարդ վրացի գրիչներէն մէկը ուզելով բանաստեղծօրէն գովարանել իր ազգը, կը սկըսէր իր դրացւոյն պարսաւն հիւսել. «Մի, այս հայերը դարերով մեր կողքին և մեր տան մէջ ապրելով, ոչ մէկ օգուտ տուած չեն վրաց ազգին. մանաւանդ թէ մեր հովուական կենցաղով ապրող ժողովուրդի բարքերը խանգարեցին իրենց բերած վատ սովորութիւններով. օրինակի համար, Հայեր չեկած «աւագակութեան զաղափար չունէին վրացիք, վասն զի անոնք (հայերը) բերին առաջակ բառը, զաղափարն ալ անոր հետ ներս մտաւ»: Ուս. Մառ անհաճօյ ճշմարտութիւնը խօսեցաւ բորբոքած բանաստեղծին՝ որ միանգամայն տգէտ էր. «Կեցիր, բարեկամս, արդար լինելու համար պէտք է խոստովանիս որ վրացիք շատ վերացական, իմաստասիրական բառեր չունէին, անոնք ալ Հայ գրականութեան ազդեցութեամբ մտած են վրաստան, զոր օրինակ՝ ճշմարտութիւն, կամ ճշմարիտ բառը զուտ հայերէն է և վրացիք չունէին: Ուստի եթէ բառը չունէին, զաղափարէն ալ զուրկ էին: Մտածենք որ Կովկաս և Հայկ եղբայրներ էին, համերաշխութեամբ ապրելուն մէջն է երկրի երջանկութիւնը»:

Գ. — Ուս. Մառի Յարեթական լեզուի պեղումներու, յառաջադիմութեան և ստացուած արդիւնքի մասին համառօտիւ ճշգրիտ զաղափար մ'ունենալու համար, յառաջ կը բերեմ նոյնութեամբ ԽՍՀՄ գիտութեանց Ուկրաինայի նախագահ կարպինսկի գրածը. «Նա լինելով միանգամայն իւրայատուկ գիտնական, խոր մտածող, նա ստեղծեց լեզուի զարգացման յարեթական տեսութիւնը (theorie) և նրա դեկավարութեամբ անցեց աշակերտների և հետետրդների մի ամբողջ դպրոց»: Յա-

ւալի է որ այդ ամբողջ դպրոցի մէջէն չի յիշեր մէկ Հայի անուն, չնայելով որ Մառ յարեթական տեսութեան զաղափարը գուցէ ստացեր էր իր սիրելի ուսուցչէն՝ Քերոբէ Պատկանեանէն. նա խրախուսուած էր գտնելով իր տեսութեան առատ պաշար Հայկական դասական և ռամիկ լեզուին մէջ, որ ցարդ կենդանի բարբառ՝

Օրինակի համար գիտցածներէս դէպք մը միայն մէջ կը բերեմ, ուսկից յայտնի կ'ըլլայ ընթերցողին թէ ժողովուրդը գիտէ ինչպէս ի դէպ պարագային օգտագործել անգիր առակները:

Գիւղական հասարակութեան մը մէջ կը նշանակուի նոր Աւագ քահանայ մը. բոյով բոշտարով. լաւ լիպագով, բերանը լե-



Պատկ. Թ. 4. Լուս. Ն. Գ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Նշմիածնի մօտ՝ Քարաղաշտի «Ջուարթոնց» տաճարը —
Խաչիկ Վ. Գատեանի պեղումները:

դարերէ ի վեր կ'ապրի կենսունակ կեանքով: Մենք մէկ կէտի մէջ համաձայն չենք կ. Մեւրք Յոհաննանեանի յիշած Մառի այն կարծիքին «Թէ քրիստոնեայ կղերի ջանքերով ժողովրդական անգիր ստեղծագործութիւնները կրթուած դասի միջավայրից վտարուած են եղել»: Ոչ, չեն վտարուած. քաղաքացի թէ գիւղացի ժողովուրդի մէջ ապրող կրթուած մէկին շատ զուարճութիւն կը պատճառեն անոնց զուարճալի սրախօսութիւնները. բաւական է որ սիրով ըլլան և փորբերին կուշտ:

զու կայ, խօսք չկայ. դա քէն ունի ուրիշ գիւղի մը ծխատէր քահանային հետ՝ որ լեզու ունի բերնին մէջ. այս ինչ կիրակին այցելութեան պիտի երթայ անոր եկեղեցւոյն: Տէր Հայրը գրաբար կը հսականայ, կը պատրաստուի հարուածը վերցնելու: Կու գայ կիրակին՝ Աւագ քահանան զինքը շոյող մէկ երկու այլ Տէրտէրի հետ իբր վկաներ՝ հանդիսաւորութեամբ կ'երթայ եկեղեցին, ժողովուրդը եկեղեցւոյ դուրսն ու ներսը խոնուած է. հետաքրքիր են լսելու Աւագ քահանայի վճիռը:



Պատարագիչը՝ ծխատէր քահանան է և ըստ ամենայնի պատրաստ բեմին վրայ կը սպասէ: Ս. Գրիգոր Լուսաւորչի տօնն է: Աւետարանէն վերջ՝ քարոզը բաւական խորամանկութեամբ կը սկսի և կը հասցնէ առակը կցելու տեղը. «Սիրելի հաւատացեալ ժողովուրդ. Պօղոս Առաքեալը կ'ըսէ թէ ինչ որ գրուեցաւ՝ ի մեր վարդապետութիւն գրուեցաւ. այսպէս գրուած է թէ եղաւ ժամանակ մը որ անասուններու թագաւորը մեռած ըլլալով՝ կենդանիները կը ժողովուրին թագաւոր ընտրելու. իշուն մէկը ամբարտաւանութեամբ փքացած, չես գիտեր ուսկից գտնելով՝ առիւծի մը մորթը ուսերուն ձգած կու գայ հասարակութեան մէջ կը կայնի: Հասակը, տեսքը կը գրաւէ ամէնուն ուշադրութիւնը և արժանի կը տեսնեն թագաւորութեան. բայց խորամանկ աղուէսը որ մեծերը չէր սիրեր և խայտառակելու պատրաստ՝ կ'երթայ իշուականջէն խոնարհաբար կը փսփսայ. Տէր արքայ, հիացող ժողովուրդը կը ցանկայ մէկ ձայնդ, քարոզդ լսէ՝ որպէս զի ընտրութիւնդ ծափահարէ: Էջը սրելով ականջները՝ բերանը կը բանայ և այնպէս մը կը զռայ, որ բոլորը սարսափահար կը թողուն կը փախչին»:— Այս առակին վրայ Աւագ քահանան և միւս տէրտէրները փիլոսոփայական ծախսով մէջէն անհրեւոյթ կ'ըլլան. Գանգատը կը հասնի Եպիսկոպոսին ականջը: Պատարագիչ քահանան կը պատասխանէ ըսելով. «Սրբազան, ես՝ տօնական օր լինելով՝ աւուր պատշաճի քարոզը խօսած եմ, մեր Աւագ քահանան բարձր սարի պէս ամպեր զըլխուն քաշեց, ես ինչո՞վ եմ մեղաւոր»...:

Պրոֆ. Մառ թող ապահով ըլլայ որ Այգեկցի Վարդանի օրէն մինչեւ հիմա «Առակը, մասնաւորապէս կենդանական վէպը երբեք չէ դադրած ժողովրդական հոգեւոր սնունդ լինելէ՝»:


Ե. — «Խորհրդային Հայաստանի» հետ ցաւակցող թղթակիցներու մէջ, ամէնէն

1. Այս դէպքը պատահած է Աւագ Վարդանցի Տէր Պետրոս և Ուսմանացի Տէր Ղուկասի միջեւ՝ 1896ին:

զգածուածը կ'երեւի Աշոտ Յովհաննիսեան. աշակերտի անկեղծութեամբ կ'ուզէ դրուատել իր Ուսուցիչը որ համաշխարհի գովութեամբ հռչակուած է իրրեւ ժամանակիս մեծ լեզուագէտը, հմտագոյն բանասէրը, նոր լեզուական հետազօտութեան պարագլուխը և յարեթական տեսութեան հիմնադիրը եւն, և թողած է այն համոզումը որ այս նոր ոճը շատ աւելի նպաստաւոր պիտի ըլլայ համամարդկային լեզուագիտութեան ուսման: Հնդեւրոպական լեզուագիտութիւնը գտաւ շատ մը աղամոլ կածաններ, որոնք կ'երթային մինչեւ մեծ գետի մը ցամքած հունը և հոն կանգ կ'առնէին. այդ կածաններու գլխաւորը կարելի է ըսել թէ Հայ լեզուն էր, որ հնդեւրոպական լեզուներու բոլոր կատարելութիւններն ունի. ատկէ գատ կը պարունակէ ատաղձ մը, կամ շերտ մը որ ուրիշներու մէջ չի գտնուիր. այս տեղ ծնած է բանասէրներու մտքին մէջ թէ եղած է նախնական մեծ մայր մը, որ ուժասպառ եղած մեռնելու ատեն՝ թողած է չափահաս աղջիկներ, անոնք ալ իրենց կարգին իրարու վրայ ծալուելով և խաչածեւելով զիրար՝ թողեր են իրենց ետեւէն անհատնում բարբառներ, որոնք պատմական ժամանակի մէջ զմոտուեր են պահելով իրենց կազմութեան մէջ անցողական շերտերու յատկանիշեր: Արդ Ուս. Մառ Հայ գրական և ուսմական լեզուներու խոր ուսումնասիրութեամբ, եկաւ այն եզրակացութեան որ նախնական մայր լեզուի կորուստը պէտք է որոնել համեմատական ուսումնասիրութեամբ յարեթական լեզուի մէջ և չսխալեցաւ. անխոնջ և մանրակրկիտ ջանքերը կամաց կամաց լոյս սփռեցին յարեթական տեսութեան վրայ և մատնանշեց մեծ օգտակարութիւնը ընդհանուր լեզուագիտութեան զարգացման համար: Մառ իր անձին վրայ արդարացուց լատին առակի ճշմարտութիւնը. «Ժիր ջան յաղթէ ամենայնի»:

Ուսուցչապետի կարծիքով հազիւ մարդկութիւնը կ'որոշուէր տակաւին աստեւ կամ խօստեւ արարած, այսինքն քարէ դարի

շրջանին և անտառարնակ վիճակի մէջ, հետ, և Արիստոտէլի սրբուած տախտակի թիչ թիչ բայց յարաճուն բարբառներ կերտեր է, այսինքն որքան բանական կեանքը կը հանդիպէր նորութեանց, եւ կամ նոր ներուն վրայ:



Պատկ. Թ. 5.
Պեղումներ Երզրակի գավառի ու գիւղի մէջ. Պրոֆ. Պետրոս և Ուսմանացի (3000-2000 Ն. Պ.), գտնուած գործիքներ, արդիքներ. (Մանրամասն Ուսումնասիրութիւնը տես թղթիկ. 1894, էջ 90).

զժուարութեանց, նոր գաղափարներ կ'արտայայտուէին նոր նշաններով, նոր յուսուած ձայներով: Մարդուն ուղեղը ակամայ կը շփուէր բնութեան առարկաներուն և բանականութենէն զուրկ անասունները չկրցան զարգանալ, որովհետեւ բնութիւնն այնպիսի պայմաններու մէջ դրած է, որ ի վիճակի չեն զարգանալու, և

մինչեւ հիմա չորքուտանի թէ թռչուն՝
իրենց կարիքը մէկ ձայնով և մէկ վանկով
կ'արտայայտեն իրարու. որով ոչ մէկ
գերմանացի քարէ դարուն 24 տառով բառ
մը վարժած էր արտասանելու:

Այլ Հայոց ազգին համար, Ուս. Մառ
կ'ըսէ որ նախնական ձայն կամ բարբառ
կրնան եղած ըլլալ բան կամ բաներ, նոյնը
կարող է ըլլալ լատիններուն Verbum և
յոյներու Δογος-ը. մերը Բան, Բաներ և ըստ
կարգին բաղադրեալ բառեր... երբեմն ա-
նոնք կազմեցին միտքը, անոնք մտքի լծոր-
դութիւնը, գաղափարներու իրարու հետ
շաղկապումը, անոնք կազմեցին ի վերջոյ
համամարդկային բարբառը և ժողովուրդ-
ներ եկան աշխարհ, և էին Ա.Զ.Գ. ՄԻ ԵԻ
ԼԵՁՈՒ ՄԻ:

Մառ իր ուսումնական միայնութեան
մէջ շատ սգաց, և տարակուսեցաւ որ
նոր տեսութեան դժուարութիւնը ետ կա-
սեցնէ իրեն հետեւողներէն շատերը, ուստի
մեծապէս կը փայփայէր իր ջանասէր
և ուշիմ հայազգի աշակերտները, և կը
փնտռէր խորհնացուցն «փոքր ածուի» մէ-
ջէն բուսցնել յարեթական տեսութեան վի-
պասանները, անդրանիկ ժառանգները.
ուստի Փարիզի Հայ. Ուս. Միութեան —
Société Savante-ի մէջ կազմակերպած
դասախօսութեան ատեն, դառնալով իրեն
համակրողներուն՝ սրտի կրակը բացաւ.
«Հունձքն առատ, բայց մշակներն բացա-
կայ, այս խօսքերով ուզում էի եզրափա-
կելով դասախօսութիւնս, դիմել Հայերիդ,
երիտասարդութեանդ հրաւիրանօք, եկէք
նոր գիտական լոյս միասին աշխատինք,
բայց հրաւերքը կը լինէր կեղծ և ապար-
դին: Ո՛րտեղ և ի՞նչպէս՝»:

Յարեթական լեզուի տեսութիւնը կազ-
մելու համար, յերաւի կ'ողբայ Աշոտ Յով-
հաննէսեան « որ գոցում է մարտնչող
գիտունի ետուն և հերոսական մի կեանք »:
Այնուհետեւ երկար բարակ կը շարունակէ
յօդուածը արեւելեան Ահուրամազդայի ամ-

1. « Հայկական մշակոյթը » Պրոֆ. Մառ. Փարիզ,
1925:

պրոպային ոճով, որքան անմատչելի հա-
սարակ մտքերու և խրթնիմաց կրկնա-
բանութեամբ, նորադարձի մը նախանձա-
յուզութեամբ, մեղադրանք կը բարդէ բար-
ձունքներէն, իրենց ճամբան հանդարտ
գնացողներու վրայ. և կը լսես պոռոտա-
խօսութիւնը. «Մեր յերկրում կառուցուող
մարքսիստական-լենինեան լեզուաբանու-
թիւնը չի ծնւել հրաշքով՝ որպէս Չեւսը՝
Աթենաս-Պալլասի գլխից »:

Հետիոտնէն սկսելով մինչեւ մարք-
սեան — Լենինեան յեղափոխութիւնը և
լեզուաբանութիւնը, աշխարհ, մարդկու-
թիւն գիտէր, որ բնութեան մարմնացած
իմաստութիւնն և զօրութիւնը ելած է տիե-
զերքի ծոցէն, այսինքն Չեւսի գանկէն.
կամ ուրիշ խօսքով՝ ի սկզբանէ աշխարհի
կը ճանչնայ ամենայնի պատճառ՝ Աստու-
ծոյ իմաստութիւնը: Ուստի ըստ մեր գիտ-
ցածին արի Արամազդայ գանկէն կը ծնա-
նին եռամեծ Աթենաս, մեծն Անահիտ և
Պալլաս՝ հրաշքով և ոչ աշխատութեամբ,
եթէ մարքսեան ալ ըլլան սեռը չեն փո-
խեր:

Արդարեւ խոր ցաւ զգացի երբ ինձ
ըսին որ Մառը մեռաւ: Յիշողութեան
բնական օրէնքով միտքս սլացաւ Անի և
մտքիս առջեւ եկաւ Գազկայ Եկեղեցւոյ
պեղումի պատկերը: Քննարկ ժամանակ,
դաւար հասակի մէջ, քաղցր օդ, արեւ կեն-
դանութիւն... Ու անկէ վերջ այլեւս տեսած
չէի, լսած չէի զինքը: Նա յիշողութեանս
մէջ մնացեր էր իր գիտնականի ուրուա-
կանով և բանասէրի պատմութեանով: Ո՛ր-
քան կը տենչայի որ նա դեռ եւս շատ ապրէր,
քանի բեղուն էր իր վաստակը, հիւթա-
լից իր աշխատութիւնները, թանկագին
մեզի համար, որովհետեւ եւրոպական մշտ-
քով և հայ սրտով կ'աշխատէր առանց
յետին հաշիւներու:

Մայրը ծնաւ մարդ կենդանի, աճեցուն՝
ուստախիտ ծառի պէս ասպնջականելով
հովանիին տակ անցորդները և գիտութեան
զով աղբիւրէն կը բաշխէր անխտիր ա-

մէնուս. իսկ 1934ի դեկտ. 20ին սգաւոր
խումբ մը շուրջ պատեր էր յաւիտենական
զուրը, տոպրակ մը անձեւ անկերպարան
բերուեցաւ հորի բերանը, լի էր ան բա-
նասէրի ոսկրոտիով, և իջուցին գուրը. հա-
ւատացեալը կը սպասէ անոր կերպափո-
խութեան, մահուանէ ի կեանս. իսկ ան-
հաւատը հողին տալով՝ անյոյս տուն կը
դառնայ: Եւ սակայն մեռեալը եթէ իր
կեանքին մէջ յիշատակութեան արժանի
բան գործած է՝ նա կը շարունակէ ապրիլ

հետագայից հետ իր կեանքի լաւագոյն մա-
սով. բանաստեղծօրէն ըսելով՝ նա կը մեռ-
նի արդարեւ, եթէ յիշող չունենայ և մո-
ռացուի գերեզմանը: Ես պիտի ցանկայի
տեսնել Անիի մէջ, իր իսկ շիրիմը կանգ-
նած այն տեղուցն վրայ, Գազկայ Եկեղե-
ցւոյ հարաւային դրան կողքին, ուր տեսայ
զինքը աշխատութեան մէջ, փոշիի թա-
փանցիկ քօղով ծածկուած թուխ մազերը
և գործին սիրահար դիտող թուխ աչքերը
տիրազգին՝ որչափ անմահ Անին:

Հ. ԳՐԵՐԻԷԼ ԿԱԼԱՊԵՏԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

Մ Ե Ր Ո Ւ Ժ Ա Ն Պ Ա Ր Ս Ա Մ Ե Ա Ն

Դարուս սկիզբներն ընդհանուր գրագի-
տական բանաստեղծական շարժումը թուր-
քիոյ հայոց մէջ, կերպարանափոխուած՝
ուշադրութիւն կը շարժէր: Առաջ և նոյն
ատեն և ներկայիս, միշտ Ֆրանսական
տպաւորութեան ենթարկուած, գրական
յեղաշրջումներ յայտնուած են արեւմտա-
հայ մտաւորականներու շրջանակին մէջ:
Նոյն ատենուան նորագոյն գրիչները
մերթ ընդ մերթ ծանօթացնելով, փոքր ի
շատէ գաղափար մը կրնանք կազմել, թէ
ինչ գրական յեղաշրջում մը կ'արժանան-
ւէր՝ անդին վրստիւրէն ներս, որ կը գա-
լարուէր ու սողոսկէր մինչեւ գաւառնե-
րու ներսերը:

Արեւմտահայ գրականութեան մէջ այլ-
եւս Լամարդինեան և Հիւկոյեան քնարը
արձագանգ չէր ունենար. անկապաշտ զը-
պրոցը շարունակէր կը դառնար. նորագոյն
բանաստեղծները՝ միայն նորութիւն կը սի-
րէին, զայն կը գերադասէին, զայն կ'ընդ-
օրինակէին. Ֆրանսական նոր գրականու-
թիւնը ուժգնօրէն կ'ազդէր մեր նորերուն
վրայ. Փանոսեան և Սիպիլ հաւատարիմ
կը մնային Ֆրանսական հին զպրոցին.
Մկրտիչ Աճէմեան չէր մոռնար Պէրանժէն

և Ֆ. Գորէն. թովմաս Թէրզեան՝ Ալֆրէ տը
Միւսէի տաղաւարէն դուրս չէր ելլեր:

Նոր գրողները՝ Պոլսոյ մէջ նոր ուղ-
ղութիւն կը բռնէին. վէրլէն և վերհարէն
արեւմտահայ քերթողներէն նոր աշակերտ-
ներ կ'ունենային:

Հայ գրականութիւնը միշտ հետեւող էր.
Ժամանակի տիրապետող զպրոցին կ'աշա-
կերտէր: Խորհրդապաշտ և անկապաշտ
զպրոցները մեր նորագոյն քերթողներուն
ճաշակին կը յարմարէին. բոնակալութեան
փոթորիկոյ այդ շրջանին ուրիշ կերպ կա-
րելի չէր:

Ա.

Նորագոյն բանաստեղծներէն Պ. Մե-
րուժան Պարսամեան անկապաշտ զպրոցին
կ'աշակերտի: 1904ին կը հրատարակէ իր
«Անըջանք»ը, ուր կը լսեցնէ իր մտքի չար-
չարանքներուն երաժշտութիւնը և միեւ-
նոյն ատեն ցոյց կու տայ իր ներքին պա-
կերին փոթորկումը:

Կ'անըջէ «Քօղերու ետեւ»էն. թաքուն
աշուղ մըն է կարծես, կրկնութիւններով
աւելի քաղցր ներդաշնակութիւն կու տայ
իր քերթուածին, ան կ'երգէ այսպէս.

